

ՀԱՅՈՒՄ ՀԱՅՈՒՄՐՁ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԹԵՐԹԵՐ

ԱՆԱՀԻՏ. — Հին ու նոր Հայութիւնը կաթողին գցուեր է միշտ իւր կրօնքը, որուն հաւատարիմ վկայ են Հայունի լեռանց, բլրոց անսասներու ու ձորակներու մէջ կանգուն ու կիսակործան տաճարները և մասուները, որոց մեծ մասն աստածածին անունը կը կրեն և նուիրագործուած սրբնի սրբուհեաց Դշմային, բարձր ու պաշտեի ազդումով նոյն ուխտատեղիներու մէջ յետ Արարշին պաշտեր է զծիրամայր իրը ճշմարիս ու գերազոյն քան կ'իցուի Հայ Նեկեցւոյ Ս. Զայրեր իրենց որազան քնարին վրայ յաւերժացացեր են Անոր յիշատակը ամենէն յուզի ու նազիլի մեղեդիներով, որոց կրկնութիւնը Հայաստանի Աստուածածին « մատուներէն մինչեւ Արմաշու « Աստուածածին » ուխտատեղոյն մէջ չիմեանդ կուրժերէ արագանդ կու տայ: Տիրամօր սիրոց Հայութիւնը միշտ պաշտեր է, բայց Անահուայ որապեսու ամրիխ էն ժանտ սլաք մը զայն կը յանդգնի վիրաւորելու:

« Ծնօսեր եմ ցուին ամրիխը, — կը գրէ Զօպանեան — ախտավարակ, որորմիի, միսափակամ ամրիխը մեր Արմաշի ուխտասորներում: Կը յիշեմ միմ ամուսին իրիկունը, ուր զեղուու եկեղիմի խնամքի կամարներում տակ, կոր, տիմար (!!!) ու ամշարտ աշերով երկայն, վսիս Տիրամօրը պատիվիր առջեն, տնասա որպակոծ երկարագործիւմը ցաւազարներում, դժբաղմերում... կը պոռթկային կը կոտակուի իմ, խորը ծիծաղլիքի (!!!) պատկերին առջեն... » :

Պ. Ա. Զօպանեան որուն կ'ուզեցէ Տիմար ու ծիծաղլիք ածականները, իւր զրութիւնը երկդիմի է. Եթէ Արմաշու մատուան անարուեստ պատկերն կը նկարազրէ, տղեղ է իւր նկարազրութիւնը, եթէ ուղարկի դիրամայր՝ որրապիդի է իւր զրելը: Պ. Ա. Զօպանեան ներելի չէ այդ անսաշ ածականները ուղեղ Տիրամօր կամ իւր պատկերին, քանի որ պատկերը զծիրամայր կը ներկայացընէ և Տիրամայրը ազգին ու ազգաց սրբուհի մեծ Պաշտպանը. ուսկից հայ որրուկին հետ թշուառ ծերունին իւր կը հայցեն օգնութիւն ու պատէն, Պ. Ա. Զօ-

պանեանի այս երկդիմի նկարագրութիւնը բնաւ պիտի շարդարանայ:

Անահուայ Ամրուիր վերնազրով յօդուածը (Անահիտ թիւ 9-10) յօրում ընթերցողն դժբախտութիւն կ'ունենայ կարտառու Տիրամօր պատկերի շնորհազուրկ նկարագրութիւնը, կազմուած է բառերու ամրուսով մը, խեղանուկ է իւր նկարագրութիւնը և ողորմելի իւր գաղափարները:

Պ. Զօպանեանի « Ալրովլը » յօդուածն որչան որ առանց յուստեսութեան զարսաւելի կը գտնենք, բայց կոյր պիտի շըլլանք մատնանիշ ընելու իւր ներկայ զոյդ թերթիւնը մէջ եղած շահեկան յօդուածները: Գնահատելի կը տեսնուին Վ. Փափագեանի պրտամիկի նմանկներն, յօրոց կը ցայտեն պրտամիկն ու մէր Հայրենի: Զգայուն զրուած են Արմած Զարպէգի « Տգէտ ազգի համարնարին », « Հայ որբիր աղօթքը », Խաղաղութեամ ենք կարուայ վերնազրով ստանաւոր բանաստեղծութիւններն, Պ. Ա. Զօպանեան զուգակշռած է Քիուշիքն և Մեցեցիիլ, ու յօդուածաւագիր իրաւամբ լիկ հազիրգու ու պակերգու քանաստեղծը ուսում մեծ քերթողն գերազանց կը համարի: Զօպանեանի այս յօդուածը հետաքրական է: Այս ընտիր յօդուածներուն հետ Անահիտ կը պարունակէ նաև մի գոեզիկ դրութիւն, որոց պատահի կերպով նկարազրուած է Օրմանեանի արդի կացութիւնը: Հայ լրազրութիւնը երրեկ ներոզամիս շըլլար թոյլ տալու որ Հայ նկերեցւոյ պետ մը ամենէն զազրելի ածականներով հանրութեան առջեւ խայտառակուի: Գրիշչ իւր պարկեշտութիւնն պէտք չէ դուրս ցաթիկի: Խէկն ամանակի չէ Օրմանեանի նկիմիրանի, թէկն արտասահմանի հայ լրազրութիւնը ինչ ինչ պատճառներով զՕրմանեան մեղազրելի կը հրապարակէ, բայց ի յարգան նորա եկեղեցական սրբազն աստիճանին՝ ներելի չէ, նկարազրել զայն, զրիչն թաթիւնով տնապարկելու ածականներու և զաղափարներու մէջ: Նոր Կաննք. — Լոնտարյի հայ կիսամեայ հանդէւու իւր վերջին պակով (թիւ 15) կը վերլացընէ մի ուշացրաւ յօդուած, զոր զրուած է հանրածանօթ զրագէտն Ա. Արփիարեան: Յարգ. յօդուածագիրն ամփոփ տեղեւութիւնն կու տայ տարիներ առաջ, երբ կը թափական գործը ի Պօլիս անոյշ երաներով անտարբեր ֆոյն մէջ կ'օրորուէք, ինչպէս անոր մի ազգու զարկ կը տորուի, որուն արդիւնքը Վոսփորէն Պոնտասի ափունքն և անտի մինչեւ Վասպուրականի խորենը կը ժաւաի: Կըրպակն գործիս հիմնադիրներն են առաջ են հինգ աշակերտներ որոնք գեռ նոր Վենետիկոյ Մուրատ-Խափայէկեան զարժարա-

նէն հայրենիք դարձած՝ կ'ունենան այնպիսի մեծ զաղափար մը. նոյն գործին կը մասնակցին ուրիշ եռանդուն և ուսեալ երիտասարդներէն, որոց մէջ ամենէն արդինաւորութեան կ'ըլլայ Արմէնիայի խմբազապատն Ֆ. Փորթուգանեան. քիչ ժամանակուան մէջ ի Պօլիս, ի Տրավիդոն և ի Վաստուրական դարցները և կրթական ընկերութիւնները կը հաստատուին: Մաքի երիտասարդ մեծ զորիշներն (որոց ամենէն են եռանդուրուն նոյն նըն Արքիարն էր) Հայաստանի տգէտ զաւակներուն ցուցուցին ուսմանց կարեւորութիւնը, ու գեղուոկ Հայաստանցին շուտով ընդոնեց դիտութեան ուժը, սիրեց ու մշակեց զայն:

Գրականութեան նպաստաւոր այս սրբազան գործին այսկեցեան վասէկը Հայութիք, դրա եւս զանանան կրթական ընկերութիւններ հաստատեցին. նոր կեանք կը զի՞:

Ազգամտէէր Հայութեան վեկիութիւնը միմ մուեցա Հայութամի աղջկեմըզ զասահարակելու նպատակաւ, ու կարծ ժամանակամիջոցի մէջ Ազգամուէր Հայութեաց վարժարամները հաստատուեցան այն տեղուածը որ Արարատանան և Դարբանափարաց — Արեւելսամ վարժարամներ միմ մատէ էլմ:

Փառոյ մէջ այսպիսի ընկերութիւններու կազմութիւնը երթարդ շատցաւ: Մաքիահարելի զաղափար, ու անձոռաց յիշատակ: Աղջին պաշտեի անդամներ են անոնք, որոնք անձնանուէր մոքի զարգացման մորակ կ'ըլլան: Տակաւին մեր յիշատակին մէջ արթուն է այն վարժարամներէն մին, Տրավիդոնի Համազգայն դպրոցի ուղղութիւնը. տարիներու հոն կը յաճախէին ազցային մանուկները, վարժարամնը հոն չկար բարգական կաթուիկի կամ լուսուրացական խորութիւնը. հոն զիւռութիւնը ու կրթութիւնը մեր մեծ բանաստեղծին և նրան ենք մենք» ի գրոցին տակ կը զուգընթանային, յառաջադէմ քայլերով. Վարժարամնը տեւողութիւնը փոքր էր, բայց արդինքը մեծ. ու այդ արդինքը եթէ շնոր սիրակի կրնանք ընծայի մի ազգային ծանօթ դէմքի 8. Մեղաւորեանի:

ԹՐԱՀԱՀԱՅ ԹԵՐԹԵՐ

ՄԱՍԻՆ. — Համտաննեանի կիսամսեայթերին իւր սկիզբէն մինչեւ ցարդ հրատարակած պրակիներն ու շաղրափակամք քննելով, որոշակի կը տեսնենք որ յարդ. Խմբագրութիւնը նուրբական պարագաներ մը համարած է ամէն յօդուածներուն մէջ զգալի ընթիւն հայութագիտութիւնը. կամ մարդու գործը կը ամուսնութիւնը միշտ պիտի պահանջէ որ կրթական գործի զեկոն պէտք է յանձնել սպոռութիւն մէկ: Զրուի ու շլուսի բնաւ. *Groussum est, non legitur!* Հայ լրագրութեան բոլորախանն լիզուն յունաբէն չէ, պարզ և դիւրահականակի է իւր լրուն. Հայ լրագրութիւնը միշտ պիտի պահանջէ որ կրթական գործի զեկոն պէտք է յանձնել սպոռութիւն լուրջ ու զարութեամբ պճնեալ անդամներու խնամակալութեան. Հայուն նոր սերունդը սթափած է, արեւելեան օրոյները այլ եւս շնոր գորեր. նա կ'առէ յետաբանութիւնը, կը սկրի գիտութիւնը ու կը հարուրէ յառաջադիմութիւնը:

Նարտասանական, պոռոտախօս լիզու մը, կամ թթուուն զաղափարներ, այլ տէր կ'երեւի հաստատ ու լուրջ մտածութեանց, որոնցնվ կ'ուզէ առաջնորդել իւր ընթերցողներուն: Կորա վերջն թերթին (թիւ 13-14) մէջ, խմբագրութիւնը հետաքրքրական դիտողութիւն մը կ'ընէ.

«Մեր մէջ կրթական գործը միշտ պիտի կազմական մեմբ տգէտ ու միամեն ժողովուրդը մը պիտի մմանքը, որովհետեւ մեր ուստցիցներում և զաստիարակերուուն կարողութեան զմանատողը ու վարժարամները օշամական են հոգարարութիւնը, ու մուգուուկ Հայաստանցին շուտով ընդոնեց դիտութեան ուժը, սիրեց ու մշակեց զայն:

Գրականութեան նպաստաւոր այս սրբազան գործին այսկեցեան վասէկը Հայութիք, դրա եւս զանանան կրթական ընկերութիւններ հաստատեցին. նոր կեանք կը զի՞:

Ազգամտէէր Հայութեան վեկիութիւնը միմ մուեցա Հայութամի աղջկեմըզ զասահարակելու նպատակաւ, ու կարծ ժամանակամիջոցի մէջ Ազգամուէր Հայութեաց վարժարամները հաստատուեցան այն տեղուածը որ Արարատանան և Դարբանափարաց — Արեւելսամ վարժարամներ միմ մատէ էլմ:

Փառոյ մէջ այսպիսի ընկերութիւններու կազմութիւնը երթարդ շատցաւ: Մաքի աղջկեմըզ զասահարակելու նպատակաւ և կարծ ժամանակամիջոցի մէջ Ազգամուէր Հայութեան վարժարամները հաստատուեցան այն տեղուածը որ Հայութիք յառաջադիմութեան մեծ յոյն է, անձաւագիտութեան բնաւ. կը յաճախէ յառաջադիմութեան անդամները ու բուն անդամներուն բռնա մէջ, որոց միտքը միշտ սպիտէն տանիուած է: Աներկայ գարուն մէջ Հայութիք կրթական զեկը ծաղրական է աւանդել այն ծաղրական հոգութեանը անեւուցած ու որոնց անձնաթիւնը է ներառայի կրթական և գրականական յառաջադիմութեան քերականը: Անասարբեր ըլլալ կրթական գործին, Հայուն միաբը կաթուածելու շանք մէջ. անհոգանակ գրական յառաջադիմութեան մասին, մտքի սպանութիւն մէկ: Զրուի ու շլուսի բնաւ. *Groussum est, non legitur!* Հայ լրագրութեան բոլորախանն լիզուն յունաբէն չէ, պարզ և դիւրահականակի է իւր լրուն. Հայ լրագրութիւնը միշտ պիտի պահանջէ որ կրթական գործի զեկոն պէտք է յանձնել սպոռութիւն լուրջ ու զարութեամբ պճնեալ անդամներու խնամակալութեան. Հայուն նոր սերունդը սթափած է, արեւելեան օրոյները այլ եւս շնոր գորեր. նա կ'առէ յետաբանութիւնը, կը սկրի գիտութիւնը ու կը հարուրէ յառաջադիմութիւնը:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԱԿ. — Ժամանակին ամրոց հայ լրագրութիւնը, ազգին ցուցուց հայ մասնագէտ թերթերու կարեւորութիւնը, բայց

մինչեւ ցարդ տակաւին ոչ մի մասնագէտ նկատողաթեան առաւ այդ լրագրական ազդարարութիւնը : Կամաց կոր է այն անհաւար որ չուզեր ըմբռնել հայ մասնագէտ թերթիւնը կարեւութիւնը : Առ այժմ քանի որ մասնագիտութեան կամ ընդհանուր գիտութիւն մասին՝ ընթերցասէր ժողովուցունիս անտարբեր է, ի զուր պիտի քարոզենք ու պիտի յանձնարարենք նոյն թերթերու հրատարակութիւնը : Նոր սերունդը որ կը յանախ բարձրագույն վարդարաններու մէջ, նաև միայն ըմբռնած է մասնական և ընդհանուր գիտութեանց օգուտուն, բայց լոյնոր սերունդը չէ կարող ապրեցնել մասնագէտ թերթեր, որոնք մեծ նիւթական ուժերու կը կարութիւն : Առ այժմ մեր հասարակութեան մեծ մասը չի հսկապրուիր բանասիրական, մասնակարական և գիտական զրգերով կամ թերթերով, այլ վիպասանական, քաղաքական յօդուածներով և ժամանակագրական լրերով, զորս կը զոնեն օրագրական էջերու մէջ, չայ հասարակութեան մեծ մասը իւր մաքին մէջ չի մշակեր այն գիտութիւններով որոց օգուտու անծիսնելի է, նորս գիտական մասնաճիշդ մասին անտարբեր են ըսինք ու չստեցինք, չանիրաւեցանք, քանի որ գիտական թերթ մը միայն ունինք ու նոյն միակ թերթն եւս, մասնանիշ կ'ընէ այդ անտարբերութիւնը և իրաւաբէ կը բողոքէ :

« Սյոօր տակաւիմ միմ քաշուիր ըսելու թէ - կը գրէ Հանագիտակ - Հանրագիտավը ապրենողները՝ ոչ Պոսեցի, ոչ գաւաւացի, և ոչ ալ Արևասամնամիջի բաժանմութեամբ եղամ եօ, այլ մեր գաւակաց թերթի հացի է որ լինելով, չանրագիտակի կոլորդը կը լցունեմ » :

Թերթ մը որ հայ լրագրութեան մէջ գիտական տեսակետով անդրանիկն է, թերթ մը որ զրեթէ գիտական ամէն մասնաճիշդի վերաբերեալ շահեկան յօդուածներ կը հրատարակէ, թերթ մը որ ասակին լեզուով նկրուայի որ գարուակ դիտութիւնը կը տարածէ հայութեան մէջ, թերթ մը որ նոյն իւր բանասիրական ու մատենագրական գնահատութի յօդուածներ կը պարունակէ, նոյն թերթը կարող լըլլար ինքն իւր սնունդով սնանիլ և ցաւալի զանողութեան մ'ալ կը կարօտի : Հայուայիտական այդ թերթը մեր կանարակութեան մեծ մասին անհամակիր է. վասն զի զուրկ է թերթեամսն լրեր, վիպասանութիւններէ, Պառնասի շնորհական խնկերէն, Դրականութեան լուրջ արբանեակները՝ գիտութիւնը, մատենագրութիւնը ու բանասիրութիւնը եւրոպան մորակեցին յանաշաղինութեան շաւզէն զէպ ի փառաց բարձունքը : Երբուան այլ

եւ շունի իւր նախնի դասական ու անզուգական վերթողաչայրեն, բայց ունի քաղաքական լիազօր կացութիւն մը, ու է իւր ամբողջ եւոթիւնը . ոչ բանաստեղծութիւննը այլ գիտութիւնը ու գիւտերը ներպակիոյ քաղաքական մակարդակը բարձրացուցին : Եթէ գիտութիւնը ներպային անմոլար փարոսն եղաւ, ինչո՞ւ հեռանանք նորա ճառագայթներէն, ինչո՞ւ չհետեւիք անոր լոյսին որ կառավարող յառաջադիմութեան դաշտու :

ԻՒՐԱԿԱՆ : - Թթրքահայ ազգագրական վերջին արաբաթամբերթին մէջ (թիւ 30) իւր գիմակաւոր աշխատակիցներէն մին, լաւ նկատողութեան կ'առնու մեր գրագիրներէն ու մանց թերութիւնը . և այդ այնպիսի թերութիւն մ'է, որ ողջամիտ հասարակութեան աղջեւ բնաւ չարդարանք, Երբ ազգային ո և է ուսում մը նոր կ'ուսումնասիրուի և անոր վրայ խիստ կերպով քննադատականներ կը զրուցին, այդ գրական թերութիւն մ'է, Տօք : Տաղաւարեան նզմիրեան յանձնաժողովին ներկայացնուցած էր իւր վերջին բանասիրական երկն և նախավոր պատուիթեամ ինացական զարգացման չափութիւն իիմ ժամանակաց միթչեն մեր օրերն » : Գրքին վերնագրէն ընթերցողն կը գուշակէ թէ աշխատութիւնն շատ գժուարին է և միանգամյան հետապրագրական . բայց սակայն յանձնաժողովը զայն մրցանակի արժանի չէ զատածած, քննադատակերը թէ այդ գործը իմացական զարգացման պատուութիւն շէ՝ վասն զի զարգացման ներին ընթացքը և անոր պատճառները ու պարագաները չի զններ, այլ լոկ իմացական զարգացման ցուցակներ յառաջ կը բերէ քաղեկու մինչեւ ցարը Հայուարակուած բանասիրական երկերէ : Ոմանք մինչեւ անզամ ըսին թէ Տաղաւարեանի այդ աշխատութիւնը ոչ ինչ չարժեր, քանի որ միայն Միթթարեամներու հրատարակած զրեթէն հաւաքուած բանասիրական ծաղկեփուն մ'է : Բայց ինչ որ ալ ըլլայ, այս զործը պէտք չէր խստապահնանջ քննութեան ենթարկուեր և պահարակուէր : մենք քննադատներու գաղափարները շատ սիալ կը նկատենք, և իրաքսիալ, քանի որ կ'ըմբռնենք որ նոյնպիսի զործ մը աւելի քաղուածով կը կատարուէր քան թէ մտքի յրացմամբ : « Բիդրակե » ի աշխատակիցը նոյն զքքի մասին կը գրէ :

« Ամէս որ կը խոստվածի թէ թթիզ Տաղաւարամի ծնննարկած միթթ ժուուարիմ է և փործ բանասիրէ մը կեամբ լսկ իր բաւեր զայն կատարեալապէս ի զուրի համելու համար » :

Եթէ իւր այդպէս է, այսինքն է փործ բանասիրէ մը կեանքը իւր չի բաւեր նոյն երկը

կատարելապէս հրատարակելու, այն առեն Տղաւարեանի գործն շատ անկատար է, քանի որ յարդ հեղինակը աւելի փորձ է թժշկական և գիտական մասնաճիշտերու, քան թէ բանասիրական գիտութեան.

«Որ և է — կը գրէ յօդուածագիրը — Յոր զիտութեամ վրայ գրուած մախափործեր՝ նոյն իսկ եւլուպակամ ազաց մէջ՝ ինձ ինաց են, և այսոց շատերու քմնազատութեամ առարկայ կրնան ըլլալ, սակայ երեք ամուց նոյնի ազատական մեր բարդիուած չեմ, այլ ըմբակառակն բաշաւլուած լիքն յամուուզ ծեռնարկի համարու :

Աշխարհ է յօդուածագրի քննադատութիւնը, մեր քննադատները գրական դործիներու հետ ծուռ ուղղութեամբ կը վարուին: Գիրք մը կրնայ քննադատոււի, բայց ոչ բարդութիւնը քննադատան զրչէն կը գահավիճին կողմնակցութեան, համակրութեան և շահագործութեան ողիներ, ողամիտ հասարակութեան առջեւ՝ աւելի իւր քննադատութիւնը քան թէ քննադատած առարկան կը պախարակուի:

ԹՈՒՍԱՀԱՀԱՑ ԹԵՐԹԵՆԻ

ՄԵՍԱԿ. — Միեր Խուսահայ բնագէտ Ա. Քայանթար մի նոր աշխատութեան կը ձեռնարկէ : Բայտ «Մշակ» յայտարարութեան (թիւ 135) կ'իմանանք թէ .

«Պետք ըրբուրդում հրատարակվող «ՊՌՕԼՅԻ ԽօՏԱԿԸ ԾՎՈ», անունով պարբերական համելու սր այս տարիվ յունվարից լրս է տիստում զիւզամուսն Աւելիս Քայանթարի խմբազութեան ու շնորհանդաւութեան :

Ենք տարի է որ այս հանդէսը կը հրատարակուի Ռուսակին խմբազութեամբ. հետաքրքրական է այս հանդէսը՝ քանի որ կը պարունակէ մշակութեան ու ընդհանուր կենդանարութեան վերաբերեալ շահեկան յօդուածներ. բայց դորա օգուտն միայն ուսուահայոց համար է, և ոչ թերահայոց, քան զի նորա խմբազութիւնը թէեւ հայ է, բայց իւր թերթիւնը պիտի հրատարակէ : «Մինչեւ ցարդ Խուսահայ լրագրութիւնը մեծ կարեւորութիւն մը լուսուա իւր ազգային հասարակութեան մէջ զիտական մասնաճիշտը մշակելու զբերով կամ յասուկ թերթով. այս տակակէտութիւնը կը գերազանցել ուսուահայիքլ :

ՏԱՐԱԶ. — Նորէն Գալիֆայեան, Ընթերցողը մերենաբար պիտի արտասանէ այս հարցունակը, եթէ ակնարկ մի ձգէ և ճանարագ «ի ընդդիմախօսական երկայն յօդուածներ»:

վրայ (Տարագ թիւ 26): Յովկաննէս Թումանյանց լու պատճառարանութեամբ կը լատագովէ Փարիզու հայ գերասանը զԴալիֆայեան Յոդուածագիրը յաջողեր է տապալելու Սեւեանի, «Մշակ» ի, Զուպանհանի այն անհիմն հակակրութիւններն զորս ունեցան Գալիֆայեանի մասնի:

Լրագրութիւնը այժմ մի այնպիսի ուղղութիւն է ստացած, որ ընթերցողն կը շուտարի հաւատոր ընծայելու ու է շատագովութեան և ընդդիմախօսութեան. մենք եւս Գալիֆայեանի մասին խօսելու առիթ ունեցանք և միշտ շատագովեցինք այդ նոր բիրսասանը: Վերջինս նորա մասին ընդդիմախօսութիւնը շատցան և այնքան զօրացաւ նորա անհամակիր կուսակցութեան ձայնը, որ նոյն իսկ Պոլսոյ գնահատողը եւս՝ նորա վրայ պղտոր զամափարներ ցուցուցն և նոյն իսկ գրենին դղդղապայով յարծեցին. Պատիք ունեցանք վերջին Փարիզէն մեզի եկած այցելու քարեկամերէն իմանալու որ ընդդիմախօսութիւնը անհիմն են, և թէ Գալիֆայեան թէեւ մեծ հանճար մը լէ, բայց իւր անխոնդ լանքով փայլու մասաց մի կը խոստանայ, ու այս վկայութիւն տուողներ, ազնուական արցեստի և ոչ մի կուսակցութեան պատկանող: Մի ցաւալի հմարութիւն է որ ոմանք աւելի դիւրաւ հաւատոր կ'ընծայելու յոսի քննադատութեան քան թէ զահամատութեան, մեր այս դիտողութիւնն ալ կ'ընէ նաև և ծարագ «ի յօդուածագիրն».

«Եթէ դուք հաւատում էք Պովի թերթերիմ — «Մշակ» իմ կ'ողոյք՝ և սյնտիկի հրուսակութուում էք Գալիֆայեամի անյաջող Օտէլլը լուրթ ու Խալիֆ պարում, ո՞րուել էիք, երդ նոյն Խալիֆայան յաջող դուրս կամ լուս մէջ և այնքան զովցին ցութետ ուղիղ պայտի այդ շշմարտութեան հակառակ ուղղութիւնը մը լուսուա իւր ազգային հասարակութեան մէջ զիտական մասնաճիշտը մշակելու զբերով կամ յասուկ թերթով. այս տակակէտութիւնը կը գերազանցել ուսուահայիքլ :

Աշաւատիկ հայ լրագրութեան հիւանդ սկզբունքներէն մին, ովամիտ և անկողմանակալ է այն խմբազութիւնը որ ըստ ուածկին սեփին եւս ու ձերմակին ձերմակ կ'ըսէ. բայց անմիթարական է ըսելին թէ հրատարական զիւներին մի խմբիկ այդ շշմարտութեան հակառակ ուղղութիւնը մը կը բանեն. և այդ ողմակի հասարակութեան վրայ լու տպաւութիւնը մը չի թողներ: Առ այժմ հայուն մաքի և արհեստ գործիչները ջանալու ենք աւելի խրխուսելու քան թէ Վաշտեցը նելու:

Հ. Ս. ԵՐԵՄ.